

Ա Ծ

Կ

Ճ

Ա

Ը




ԹԵՂԱՅՈ

Հ Ա Յ Ա Ս Ա Ն Ե Ա Յ Յ

Բ Ա Ն Ա Լ Ի Բ Ա Կ Ա Խ Գ Ի Տ Ե Լ Ե Ա Յ

Կ Ա Ն Ա Ն Ա Խ Ո Ր Հ Ո Վ Ե Ր .



ամաքէն վչած հովը ինչու
համար զով կուգայ նաւորդ-
ներուն՝ երբար մեծ ծովու
մշջ են.

— Վասն զի արեւուն մանելէն
ետեւ ցամաքին երեսը աւելի շուտ
կպաղի քան թէ ծովուն երեսը. ուս-
տի գիշերը ցամաքային հովը աւելի
զով կլինի քան թէ ծովայինը :

Ինչու համար ցամաքային օդը այնչափ
առողջարար չէ որչափ ծովայինը.

— Վասն զի ցամաքային օդը լեցուն է
երկրիս երեսը վտած նիւթերուն գէշ ու
վնասակար արտաշնչութիւններովը :

Ասով ալ կիմացուի թէ արեւուն մանելէն

ետեւ ծովեղերքը պտըտիլը այնչափ առող-
ջարար չէ՝ որչափ կէսօրուանէ առաջ պտը-
տիլը :

Ինչէն է որ ամառը շատ անդամ արեւը
ելնելու ատեն բարակ հով մը կիչէ.

— Վասն զի արեւը ծագելու ժամանակը
երկրիս ճառագայթելուն դէմ կենէ իւր տա-
քութեամբը եւ գեանին երեսը կտաքցընէ :

Այն տաքութենէն ինչ կերպով հով կը-
պատճառի .

— Երկրիս աւելի մօտ եղած օդը՝ տաք-
ցած գեանին դպչելով շուտ մը կտաքնայ,
վեր կենէ՝ եւ պաղ օդի շարքեր վար կիջնան
որ պարպուած տեղը բռնեն եւ զուգակշռու-

թիւնը պահուի. այն է առաւօտեան հով ելնելը :

Ամառը արեւուն մտնելէն ետեւ ինչու համար բարակ հով մը կելնէ.

— Վասն զի արեւուն մտած ատենը երկիրս ճառագայթելով իւր ջերմութիւնը կը կորսընցընէ, եւ օդը շուտ շուտ կպաղի. անկից առաջ եկած խոտայմանէն օդոյն մէջ շարժմունք մը կպատճառի, որ երեկոյեան հով կըսուի:

Ինչէն է որ շատ անդամ հարաւային հովերով անձրեւ կուգայ.

— Վասն զի հարաւային հովերը Ավրիկէի տաք աւազներէն կտաքնան ու Միջերկրական ծովուն վրայէն անցած ատեննին խոնաւութեամբ կլցուին. ուստի մեր ցուրտ երկիրներն որ համնին՝ չեն կրնար իրենց շոգիները պահել, եւ անոնց մէկ մասը անձրեւ կլնի ու վար կթափի:

Ինչէն է որ հիւսիսային արեւելեան հովերով խիստ քիչ անդամ անձրեւ կուգայ.

— Վասն զի անոնք մեր կլիմայէն աւելի ցուրտ երկիրներէ կուգան, ուստի կրնան աւելի գոլորշիք ծծել մեր երկիրները հասած ատեննին. անոր համար է որ հիւսիսային արեւելեան հովերը օդը կչորցընեն, ամպերը կփարատեն եւ շատ շոգիացումն կըպատճառեն :

Ինչէն է որ հովերը երբեմն անձրեւ կըրերեն, երբեմն ալ օդը կբանան.

— Թէ որ հովը ամպերէն աւելի պաղ է, անոնց գոլորշիքը անձրեւի կդարձընէ. իսկ թէ որ աւելի տաք է, ամպերը կցրուէ ու կհալածէ :

Ի՞նչպէս կլինի որ երբեմն յանկարծ աղէկ օդ եղած ատեն երկիրնքը կամպատի .

— Վասն զի օդոյն տաքութեան աստիճանը յանկարծակի փոխուելով՝ օդոյն մէջի ջրային գոլորշիները կխտանան ու ամպ կդառնան :

Ինչէն է որ երբեմն ամպերը յանկարծակի աներեւոյթ կլինին .

— Վասն զի ամպերուն վրայ չոր հով մը փչելով, անոնց խոնաւութիւնը կծծէ եւ աներեւոյթ շոգիի ձեւով կցրուէ զանոնք :

Մարտի հովերը ինչու համար չոր են.

— Վասն զի ընդհանրապէս արեւելքէն ու հիւսիսային արեւելքէն կփչեն. ըսել է թէ եւրոպայի ցամաքին ու հիւսիսային ծովուն պաղ ջրերուն վրայէն կանցնին :

Մարտի հովերը ինչ օդուաներ կընեն մեղի.

— Գետինը կցամքեցընեն՝ փետրուարի մէջ գիզուած ջրերը ծծելով. պինդ հովերուն գուղձերը կփշրեն, եւ գետինը այնպէս կիակըցընեն որ մէջը ցանուած հունտերը կարենան գիւրաւ ծլիւ :

Ի՞նչ կնշանակէ այն առակն որ կըսէ թէ «Մարտն կուգայ առիւծի պէս, կելնէ կերթայ գառնուկի պէս».

— Այն ամսոյն առաջին մասին մէջ ընդհանրապէս սաստիկ հովեր կփչեն՝ որ գետինը ցամքեցընելու հարկաւոր են. բայց վերջի օրերը այն ցնդած ջուրը նորէն վար կընկնի բարեբեր անձրեւ գարձած, եւ հովերուն սաստկութիւնը կանուցընէ :

Ինչէն ելած է հին առակն որ կըսէ թէ «Մարտ ամիսն որ պարզ երթայ գեղջկին գուստը հարս կերթայ».

— Վասն զի երբոր մարտ ամիսը պարզ ու չոր լինի, երկրագործութեան օգտակար է. իսկ շատ անձրեւ որ գայ՝ հունտերը կիւտացընէ :

Ինչէն է միւս առակն որ կըսէ,

«Մարտ ամիս փոշոտ, ապրիլն անձրեւոտ,

«Մայիս գեղջեցիկ, զրւարթ եւ հովոտ,

«Առաս գուշակեն արմբատիք արօտ».

— Վասն զի մարտ ամսոյն մէջ եղած չորութիւնը չթողուր որ հունտերը փճանան. — ապրիլի անձրեւներով հունտերը մնունդ կառնուն. — մայիսի զուարթարար տաքութեամբ ծիլերն ու բողբոջները կուռճանան :

Ի՞նչու համար առակ եղած է թէ
 «Բոյքը յապրիլի ծիւ ածին,
 «Գընաց տարին պըտղածին».

— Վասն զի գարունն որ շատ տաք ընէ,
 բոյսերը շուտ կծըլին. եւ որովհետեւ շատ
 անդամ գիշերները սառոյց կլինի, նորաբող-
 բոջ ծիւերը կզարնուին, ծաղկըները կայրին,
 ու այն տարին շատ պտուղ զլինիր:

Ի՞նչու համար առակ եղած է թէ
 «Ապրիլն եղեւ ցըրտային,
 «Առատ է հացն ու գինին».

— Վասն զի գարնան ցրտութեամբը բոյ-
 սերուն աճումը ուշանալով, գիշերներն եղած
 սառոյցը վնաս ըլներ անոնց:

Ա.Ի.Ի.Ք.

Ի՞նչ է մակընթացութիւնն ու տեղատու-
 թիւնը.

— Ովկիանոսի ջրերուն օրը երկու անդամ
 բարձրանալն ու ցածնալն է:

Ամէն օր ծովը նախընթաց օրէն քառա-
 սուն ինը վայրկեան ուշ կբարձրանայ: Օրուան
 առաջին վեց ժամերուն մէջ ծովը կբար-
 ձրանայ, ու ետքը ցածնալ կսկսի:

Ի՞նչէն է որ մակընթացութիւնը օրէ օր
 ետ կմնայ.

— Վասն զի քանի որ երկիրս կդառնայ՝ լու-
 սինն ալ իւր տեղը կփռինէ, եւ քսանը որս
 ժամ՝ ու քառասուն ինը վայրկեան պէտք է
 որ նոյն առաջին տեղը համնի:

Մէկ լուսնական ամսէն ետեւ մակընթա-
 ցութիւնն ալ նախընթաց ամսոյն ատենին
 կդառնայ:

Մակընթացութիւնները երբ սաստիկ կը-
 լինին եւ երբ տկար.

— Ամենէն բարձր մակընթացութիւնները
 կլինին լուսնի լրման եւ ծննդեան օրերը.
 իսկ ցած մակընթացութիւնները քառորդ-
 ներուն կհանդիպին:

Ի՞նչէն է որ մակընթացութիւնները լուսնի
 լրման ու ծննդեան ժամանակները սաստիկ
 կլինին.

— Վասն զի այն օրերը արեգական ու
 լուսնի ձգողութիւնը երկուքը մէկէն ազգե-
 ցութիւն կընեն ծովու ջրերուն վրայ:

Ի՞նչէն է որ մակընթացութիւնը տկար կը-
 լինի լուսնի քառորդներուն ատենը.

— Վասն զի այն ատեն արեգական ձգողու-
 թիւնը լուսնի ձգողութեան ներհակ կլինի:

Տարւոյն որ միջոցին մակընթացութիւնը
 սաստիկ կլինի.

— Գարնանային հասարակածէն առաջ, ու
 աշնանային հասարակածէն ետքը. վասն զի
 այն ատենները արեգակն ու լուսինը աւելի
 շիտակ կերպով նոյն մակարդակին վրայ են:

Ալիքներն ինչպէս կձեւանան.

— Հովը անհաւասար կերպով կկոխէ ծո-
 վուն երեսին վրայ, անոր մէկ մասը միւս
 ներէն աւելի կցածցընէ, եւ մէկալ մասերը
 կբարձրանան ու նորէն կցածնան, որով ա-
 մէք կձեւանայ:

Ալիքներուն շարժմունքը միշտ ուղղա-
 հայեաց է, այսինքն վեր վար ելնել ու իջ-
 նալ մի է. առաջ կամ ետեւ չեն երթար:

Թէ որ ալիքները միշտ նոյն տեղն են, ին-
 չէն է որ առաջ երթալու ու ետ քաշուելու
 պէս կերեւին:

— Այն աչքի խարէութիւն է: Խցահան
 մը որ գարձընես, կարծես թէ պտուտակը
 կբաւէ ու առաջ կերթայ. ալիքներուն շարժ-
 մաւնքն ալ անոր կնմանի:

Ալեաց խորտակումն ինչ է.

— Ալեաց ժայռերու եւ կամ աւազուտնե-
 րու զարնուելով ջարդուիլն է, որով ալիք-
 ներուն սովորական ձեւն ալ կաւրուի:

Ալեաց փրփրալուն պատճառն ինչ է.

— Հովն է, որ ալիքներուն վրայի կտորը
 կուռեցընէ՝ կցրուէ ու դէպի ամէն կողմը
 կըցնդէ: